



ԵՌՄՊԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 11.

1863

Գ. Հ Ր Տ Ո Ր



ՌՌՈՍՍՏՐՆԻ ԲՆԱԿԻԶՔՐ

Եպէտ մէկ քանի անգամ լրագրոյ ընթացքին մէջ Ռուսաստանի բնակչաց ու երկրին վրայ խօսելու առիթ ունեցանք¹, սակայն հիմակուան Ղեհաստանի յեղափոխութեան պատճառաւ բովանդակ Եւրոպայի աչքը Ռուսիայի վրայ ուղղուած եւ բոլոր լրագիրները Ռուսիան իրենց խօսակցութեան նիւթ

բրած ատեն, աւելորդ չենք համարիր նոյն տերութեան բնակչաց ու երկրին վրայ քանի մը նոր ու օգտակար տեղեկութիւններ տալ: Տերութեան մը բնակիչքը, կ'ըսէ Էնկէլ Տաշակաւոր վիճակագիրը, երկրին ամենամեծ հարստութիւնն են: Բնակչաց բազմանալովը եւ նոյն իսկ մէկ կողմանէ անհասնելուն թուին նոյն մնացած ատենը կենաց տարիներուն թուոյն աճելովը, (որն որ ազգահամար ընելով դիւրաւ կրնայ իմացուիլ) ժողովրդեան հարստութիւնը կը շատնայ:

Աս մտածութիւնները յայտնապէս կը ցուցնեն, որ ինչպէս տարին մէկ անգամ տերութեան մէջ դրամոց ու երկրին բնական բերքերուն ելեւմտից հաշիւը կ'ըլլայ, նոյնպէս անհրաժեշտ հարկաւոր է, որ ժամանակ ժամանակ ժողովրդեան (բազմանալուն կամ նուազելուն) հաշիւն ըլլայ, որով եթէ մատեմատիկական ճշդութեամբ չէ, գոնէ վեր ի վերոյ կ'իմացուի, թէ սղութիւն, հիւանդութիւն, բնութենէ պատճառեալ դժբախտ արկածներ, պատերազմ ու արուեստից եւ վաճառականութեան մէջ պատա-

հած ճգնաժամներ, ժողովրդեան դրամադրութիւնն օր-շափ պակսեցուցած են, եւ թէ վերոյիշեալ դժբախտ արկածներէն յառաջ եկած վնասներուն տեղը ինչպիսի դժուարութեամբ կրնայ լրացուիլ: Ռուսի եւ անհասնելուն ճշմարտութիւն մը կ'երեւայ որ տերութեան մը ներքին վիճակին վրայ անսխալ ու անկողմնակալ դատաստան ընելու համար, պահանջուած գլխաւոր պայմաններէն մէկն ալ է՝ նոյն տերութեան բնակչաց վեճակագրութիւնը կարելի եղածին չափ ճշդութեամբ գիտնալը:

Ռուսաստանի մեծութիւնն ու բնակչաց թիւը ճիշդ որոշելը շատ դժուարին է, վասն զի նոյն իսկ կառավարութիւնը՝ երկրին ընդարձակութեան ու բնակչաց բազմութեան վրայ ճիշդ տեղեկութիւն չունի: Երկրին մեծութեան վրայ շուտաճանաչող աշխարհագիրներէ առնուած ենթադրութիւններ են, որոնց մէջ եղած տարբերութիւնը, Աւստրիայի երկրին տարածութեանէն մեծ է:

Իսկ բնակչաց բազմութեան գալով, թէպէտ 15—20 տարւան միջոցին մէջ, յառաջուան աշխարհագիրները նորէն քննութեան տակ կը ձգուին, սակայն ասոնք ուրիշ քանի չեն ծառայեր, բայց եթէ հարկ վճարելու պարտաւորեալ մարդիկներուն թիւն իմանալու. իսկ հարկէն ազատ եղողներն ու կանայք աս հաշուէն դուրս մնալով, անոնց թիւը շատ անստոյգ ու անորոշ է:

Աս ստոյգ է որ Ռուսիայի բնակիչքը միշտ աւճելու վրայ են, անանկ որ մէկ տարւան մէջ գրեթէ հարիւրին 1—1/3 կ'աճի: Աս հաշուին նայելով՝ Ռուսիա 39 տարւան մէջ 100 միլիոն բնակիչ պիտի ունենայ:

Հիմայ պաշտօնական եղանակաւ (1858ին հրատարակուած տեղեկութեանց վրայ հիմնեալ, Ռուսի-

¹ Յամի 1856ին հրատարակուած պաշտօնական տեղեկութիւնները 353,468 քառակուսի մղոն կը դնեն, Պուշէն աշխարհագրութեամբ 370,000 քառ. մղոն կը հաշուէ, Մուկուայի աստղաբաշխական գիտանոցին վարիչը Պր. Շվեյցեր Ռուսաստանի ընդարձակութիւնը 392,074 քառ. մղոն կը համարի. Ռուսի եւ կը կարծենք որ ճիշդ թուոյն մտտեցած կ'ըլլանք, եթէ կըր հաշուով 380,000 քառ. մղոն գնելու ըլլանք:

¹ Տես Եւրոպա լրագիր. 1851 թիւ 30. 1854 թիւ 2, 3, 4. 1860 թիւ 23. 1861 թիւ 2.

այի բոլոր պետութեան բնակչաց թիւը 75,148,690 կը համարուի. ուսկից 66,891,493 միլիոն Եւրոպական Ռուսիայի, 8,203,197 Ասիական Ռուսիայի ու 54,000 Ամերիկեան Ռուսիայի կ'իյնայ:

Ընդ ամէնը 10 գլխաւոր ազգեր կը համարուին, այսինքն Սլաւ, Լեւո, Ֆինլանտացի, Սամոյէտ, Տաճիկ, Կաւկասեան, Թաթար, Թունկուզ, Մոնկոլ ու Էսքիմացի, որոնք դարձեալ 111 զանազան ցեղերու կը բաժնուին եւ գրեթէ 40 այլեւայլ գաւառական բարբառներ կը խօսին: Զանազան օդաբաժնական, տեղադրական ու պատմական յարաբերութիւնները, կրօնի ու լեզուի տարբերութիւնները, մութ ստուեր մը կը ձգեն աս հսկայական պետութեան ժողովրդոց վրայ, որոնց ազգագրութիւնն որչափ ալ դժուարին է, սակայն շատ հետաքրքրական ըլլալուն, հոս բոլորովին զանց առնել չենք կրնար:

Նախ եւ յառաջ եւրոպական Ռուսիայի (մէկալ մասերուն համեմատութիւնն ընելը՝ կարելոր ծանօթութեանց պահելովը՝ անկարելի է) զանազան կողմանց բնակիչներու բազմութիւնը կամ թուոյն անհաւասար բաժանումն արտաքոյ կարգի երեւոյթ մըն է, այնպէս որ շատ անգամ միեւնոյն գաւառին այլեւայլ շրջանակներուն մէջ մեծ տարբերութիւն կը գտնենք: Եւրոպայի մէջ չկայ տէրութիւն մը, որուն մէջ բնակիչներն այնպէս անհաւասար բաժնուած ըլլան, ինչպէս Ռուսիայի կուսակալութեանց մէջ: Համեմատաբար ամենէն աւելի բազմամարդ կուսակալութիւններն են Մոսկուա, Թուլա, Գուրսք, Խարքով, Բոտոլիա ու Քիէվ, ուրտեղերը մէկ քառակուսի մղոնի վրայ գրեթէ 2000 հոգի կ'իյնայ: Իսկ ամենէն աւելի շատ բնակիչ ունեցող կուսակալութիւնն է Մոսկուա, անանկ որ մէկ քառ. մղոնի վրայ 3000 հոգի կու գայ: Գէպ ի պետութեան կենդրոնին մօտ եզրոյ ինը կուսակալութեանց մէջ մէկ քառ. մղոնի վրայ 1500—2000 հոգի կ'իյնայ. բայց երթալով որչափ որ կենդրոնէն հեռանալու ըլլանք, այնչափ ալ ժողովրդեան խտութիւնը կը նուազի: Միայն տէրութեան արեւմտեան սահմաններուն մօտ մէկ քառ. մղոնի վրայ 1000—1500 հոգի կու գայ. իսկ հիւսիսային արեւելեան կողմերը, եւ Վոլկա ու Տոն գետերուն ծով թափած տեղերը, մէկ քառակուսի մղոնին վրայ հազիւ 100—500 հոգի կ'իյնայ: Սակայն ասիկայ բաւական չէ, Արխանկէլի մէջ մէկ քառ. մղոնի վրայ միայն 20 մարդ, Եախուցք մէկ քառակուսի մղոնի վրայ 4 հոգի, իսկ Քամչադգա երկու քառակուսի մղոնի վրայ 1 հոգի կ'իյնայ:

Ասկէ յայտնի կը տեսնուի որ մէկ քառ. մղոնի վրայ 1—3000 տարբերութիւն կայ: Ընդհանրապէս առեալ, Եւրոպական Ռուսիայի մէջ մէկ քառ. մղոնի վրայ 700, Կաւկասի կողմերը՝ 480, իսկ Սիպերիայի մէջ մէկ քառակուսի մղոնի վրայ 15 հոգի կու գայ: Ասոր հակառակ Աւստրիայի մէջ առ հասարակ մէկ մղոնի վրայ 975—7670 մարդ կ'իյնայ, միջին թիւը

3000 է. Անգղիա ու Իրլանտա 5027, Գաղղիա 3750, Պրուշ 3550, Սաքսոնիա 8196:

Ժողովրդեան շտուութեան կախուած է մշակութեան ու արուեստից յառաջացումը: Ամենէն բազմամարդ կուսակալութիւնները՝ ամենէն աւելի մշակուածներն ու ճարտարութեան մէջ յառաջ գացածներն են. վասն զի մշակական զօրութիւնը կամ հողագործներու բազմութիւնը՝ թէ մշակութեան եւ թէ արուեստից յառաջացման անհրաժեշտ կարելոր է: Ընդհանրապէս տէրութեան շատ մասերուն մէջ գործաւորաց մեծ պակասութիւն կը զգացուի: Ասկէ զատ՝ բնակչաց մէկ ազգ չըլլալը եւ լայնածաւալ տէրութեան մէջ անհաւասար բաժանումը, տէրութեան մեծ տկարութիւն կը պատճառէ:

Տէրութեան քաղաքակրթութեան կողմանէ նայելով, մտադրութեան արժանի է նաեւ ժողովրդեան բնակութեան նկատմամբ բաժանումը: Բնակչաց հազիւ մէկ փոքր մասը 598 քաղաքներու մէջ կը բնակի, որոնց մէջ հարստութեան ու բարեկարգութեան նշան մը չիտեսնուիր: Երկայն անսալայատակ ճամբաները, փայտաշէն տները, քաղաքին ճիշդ մէջտեղը գտնուող բանջարեղէնի պարտէզները, ցորենի դաշտերն ու մարգագետինները կը ցուցնեն որ բնակչաց մեծ մասը երկրագործութեան ու մշակութեան զբաղեալ է: Միայն կուսակալութեանց մայրաքաղաքներուն համար կրնանք ըսել, որ քաղաքի նկարագիր ու տեսք ունին: Պզտիկ քաղաքները՝ մեծ գեղերէն ու աւաններէն տարբերութիւն չունին: Ան տեղերը՝ ուր Լիթուանեան ցեղն աւելի տիրող է, հոն գրեթէ գեղ չիտեսնուիր, հապա միայն հիւղեր: ասոր հակառակ Մեծ Ռուսաստանի մէջ ու Վոլկա գետին երկայնութեամբ բազմաթիւ մեծ գեղեր կան: Ընդհանրապէս քաղաքի մէջ բնակողներուն թիւը հազիւ 5 միլիոն է:

Բեդերսպուրկի կուսակալութեան մէջ միայն, բոլոր բնակչաց կէսը քաղաքներու մէջ կը բնակի, հարաւային ծովեզերեայ վաճառաշահ կուսակալութեանց մէջ, նոյնպէս ան գաւառներուն մէջ՝ ուր շաքարի մեծ գործատուներ կան (ինչպէս են, Օրէլ, Չեռնիկով ու Քիէվ) բնակչաց հարիւրին 10—20 քաղաքներու մէջ կը բնակի. մէկալ գաւառներուն մէջ՝ հարիւրին 5—10. իսկ հիւսիսային ու հարաւային կողմերը՝ հազիւ հարիւրին 1—2:

1858ին Ռուսաստանի մէջ 100,000 բնակչէն աւելի ունեցող երեք քաղաք միայն կար (Բեդերսպուրկ 520,000 բնակչով, Մոսկուա 386,000 բնակչով, Օտեսսա 104,000 բնակչով). 8 քաղաք 50—100,000, 46 քաղաք 20—50,000, եւ 101 քաղաք 10—20,000 բնակիչ ունէին:

Մնացածն ուրիշ անգամ:

Ա Ռ Ե Ի Տ Բ Ա Ղ Ա Ն

Համեմատներ: — Ժ. Գ. Գրքորոս:

Քրքուսը (գաֆրան) սոխ ունեցող անկի մը (Cracus sativus) ծաղկին չորրորդ, կարմրի զարնոզ դեղին գոյնով կիտուածն է: Աս անկին սկզբնական տեղն արեւելք է. բայց հիմայ Սպանիայի, Իտալիայի, Գաղղիայի, Հարաւային Գերմանիայի եւ գլխաւորաբար Աւստրիայի մէջ շատ կը մշակուի: Քրքուսն երկու տեսակ ունի. առաջինը, որն որ Գարնանային քրքում կ'ըսուի, գարնան կապոյտ, ճերմակ, դեղին ու առանց հոտի ծաղիկներ կու տայ, որոնք պարտէզներու զարդ տալու կը ծառայեն: Աս տեսակը սուրբեւառի նիւթ չիմատակարարեր, եւ մինակ հարազատ քրքումը նենգելու կը գործածուի, անոր համար ալ Ան-հարազատ քրքում կը կոչուի: Երկրորդ տեսակը՝ որն որ Աննային քրքում կ'անուանուի, հասարակօրէն Հոկտեմբերի մէջ կը ծաղկի: Սոխ արմատէն բուսած կարճ ցողունին ծայրը՝ ձագարի կամ զանգակի ձեւով՝ վեց տերեւէ բազկաջած ծիրանեղոյն ծաղիկը կը կենայ. ծաղկին տերեւներուն ներսի դին մուկ կապուտակագոյն գիծեր ունի: Փոշոյ անօթը մուկ գոյնով ու զօրաւոր հոտով թելի նման երթալով հաստ կիտուածներ ունի, որոնք գարնանային քրքումի կիտուածներէն երկայն ու ծաղկէն վեր բարձրացած կ'ըլլան: Աննային քրքումի երեք կիտուածները՝ թարմ ծաղկին վրայ կաս կարմիր կ'ըլլան, բայց ետքէն կարմրի զարնոզ դեղին գոյն մը կ'առնուն:

Քրքումի մշակութեան կերպը մտադրութեան արժանի է: Սոխերը՝ յառաջուրէն աղբով պարարտացուցած եւ 3—4 անգամ ուրիշ անկերու մշակութեան գործածուած երկրի մէջ 2 մատ խորունկ եւ 5 մատ իրարմէ հեռու կը անկեն. եւ բուսած. օտար խոտերը ստէպ ստէպ կը մաքրեն: Յաճախ մշուշ եղող երկիրները, ինչպէս են դետ ու առուակ ունեցող հովիտներն ու Անգղիայի խոնաւ գաւառները, քրքումի մշակութեան շատ յարմար են: Քրքումի սոխ մը 1—2 եւ դուն ուրեք 3 ծաղկի կու տայ: 233,000 հատ ծաղկի կիտուածը՝ կէս հոխայ քրքում կու տայ: Քրքումն առաջին տարին քիչ հունձք կու տայ. բայց հետեւեալ տարիները՝ միշտ առատ բերք կ'ունենայ: Ստորին Աւստրիայի մէջ 200 վիէննական քառակուսի ձողաչափ երկիր մը առաջին տարին 20 տրամ քրքում կը բերէ, երկրորդ տարին՝ առատ հունձքի ժամանակ 1½—2½ հոխայ կու տայ: Քրքումը՝ երեք տարի մինակ կրնայ հողի մէջ մնալ, անկէ ետքը չորրորդ տարին՝ Յունիսի մէջ հողին տակէն կը հանեն ու Օգոստոսին նոր անուններու մէջ կը տնկեն: Քրքումն ամենախիստ ցրտին ալ կրնայ դիմանալ:

Քրքումը հետեւեալ կերպով կը քաղեն ու կը չորցնեն: Քաղողները մէկ ձեւքով կիտուածները կը բռնեն, եւ մէկալով՝ միլրատով մը արմատէն կը կտրեն, կողովի մը մէջ կը դնեն: Աս ընելէն վերջը՝ բաց օդի մէջ կամ արեւու տաքութեամբ կը չորցնեն, եւ կամ ինչպէս որ ընդհանուր գործածութեան կերպն է, մասնաւոր

աս նպատակին համար շինուած բարեխառն ու չափաւոր տաքոյցած փռան վրայ մազէ հաստ լաթ մը կը տարածեն, ու վրան քանի մը թերթ ճերմակ թուղթ դնելէն ետեւ՝ 2 մինչեւ 3 մատ թանձրութեամբ թարմ քրքում կը տարածեն, որուն վրայ դարձեալ թուղթ ու բուրդէ չուխայ կը դնեն, եւ եթէ կրակը զօրաւոր է, չուխային վրայ տախտակներ ու ասոնց վրայ ծանր բաներ կը դնեն: Քանի մը ժամէ ետքը՝ տախտակն ու ծածկոցը մէկ դի կ'առնուն, եւ վարի մազէ լաթին ու թղթին մէջ տախտակ մը կը խոթեն ու քրքումին վրայի կողմը տակը դարձնելով, յառաջուան պէս կը ծածկեն: Աս գործողութիւնը 24 ժամու մէջ շատ անգամ կրկնելէն ետքը՝ քրքումը կը չորնայ: Իտալիայի ու Սիկիլիայի մէջ տաքոյցած աղււսի վրայ դնելով՝ կը չորցնեն. իսկ Ստորին Աւստրիայի մէջ քրքումը բարեխառն կրակի վրայ մազէ մաղով կը զետեղեն, եւ փետրով մը ստէպ ստէպ խառնելով կը չորցնեն:

Առեւտրի մէջ գտնուող քրքումի տեսակներն ասոնք են:

Ա. Պարսկական կամ Կասպից ծովու քրքումն՝ ամենալաւ տեսակն է. մեծ, ծիրանեղոյն ու զօրաւոր հոտով ծաղկանց կիտուածներ ունի. սակայն հիմայ չհասած բարակ կիտուածներով կը նենգեն: Աս քրքումը Կասպից ծովուն քով ու Համատանի մէջ կը մշակուի. բայց դուն ուրեք Եւրոպա կու գայ: Պարսիկները քրքումով իրենց կերակուրները կը համեմեն:

Բ. Գաշմիրի քրքումը բովանդակ Արեւելեան Հրդեհաստանի մէջ անուանի է: Ասոր մշակութեան համար կարմիր կամ գորշ զարնոզ բաց գոյնով կաւուտ երկիր մը պէտք է, որն որ Գաշմիրի մէջ ու Բամբուր քաղաքին քովերը կը գտնուի. Մայիսի ու Յունիսի մէջ քրքումի դաշտերը մասսակար խոտերէն կը մաքրեն, եւ երբ որ Սեպտեմբերի մէջ քրքումը կը ծաղկի, տեղոյն կառավարը Բամբուր քաղաքը կ'երթայ եւ հունձքը կը սկսի, որն որ ամբողջ ամիս մը կը տեւէ: Եւ որովհետեւ ծաղիկը շուտ կը թոռմի, ասոր առջեւն առնելու եւ աւելի շուտով լմնցնելու համար քրքումը ծաղկին հետ կը քաղեն: Ասոր կէսը կառավարութիւնը հարկի տեղ կ'առնու, զորն որ գեղացիք անմիջապէս կը մաքրեն. իսկ մնացածը գեղացուց կը մնայ, զորն որ Հոկտեմբերի ու Նոյեմբերի մէջ կը մաքրեն, որով քրքումն իր լաւութենէն շատ կը կորսնցնէ: Աս պատճառին համար Գաշմիրի քրքումը Բագայի ու Գազայի տեսակներու կը բաժնուի: Առաջինը կառավարութեան առածն է, իսկ երկրորդը՝ վերջէն մաքրուածն է:

Գ. Տաճկական կամ Արեւելեան քրքում: Աս տեսակն Արքիպեղազոսի կղզեաց վրայ ու Մակեդոնիա եւ Փոքր Ասիա կը մշակուի: Թէեւ աս քրքումի կիտուածները լայն ու հաստ են, սակայն աղէկ չեն մաքրուիր, թաց, եղրտ ու տկար հոտով կ'ըլլան. անոր համար Եւրոպա շատ յարգ չունին: Չմիւռնիայի վրայէն եկած քրքումը շատ անգամ ճարպոտ ու եղրտ կ'ըլլայ, վասն զի քաղելու զբաղող մարդիկները ձեռուրնին շուշմայի եղով կ'օծեն, որով քրքումը կը ծանրանայ ու մուկ գոյն մը

կ'առնու: Տաճկական քրքումը 14 հոխանոց կաշիէ պարկերով Եւրոպա կու գայ:

Գ. Աւստրիական քրքում: Աս քրքումն Եւրոպայի տեսակներուն մէջ ամենէն աղնին է եւ Գաղղիայի ամենալաւ քրքումէն հարիւրին 25 մինչեւ 30 սուղ է. մեծ, չոր, մաքուր եւ կրակի նման կարմիր գոյնով ու զորաւոր համեմիչ հոտով կիտուածներ ունի: Թէպէտ եւ Աւստրիայի մէջ ասորին 4000 հոխայի չափ քրքում յառաջ կու գայ, սակայն բոլոր տէրութեան չիբաւեր. անոր համար դրսէն եւ գլխաւորաբար Գաղղիայէն ու Արեւելքէն կը բերեն:

Ե. Հունգարիայի քրքում: Աս տեսակը Գաղղիայի քրքումներուն յարզն ունի: Հունգարացիք շատ քրքում գործածեցնուն պատճառաւ, բերքերնին չիբաւեր. եւ պակասաճը Տաճկաստանէն եւ ուրիշ տեղերէն կը լեցնեն:

Զ. Գաղղիական քրքում: Աս քրքումը շատ աւտուանի է եւ հետեւեալ տեսակները կը բովանդակէ: 1. Գաղղիանայի քրքում, որն որ Լուարէ բաժնին մէջ կը մշակուի, Աւստրիական քրքումէն ետքը՝ Եւրոպայի ամենէն ընտիր տեսակն է. չոր, կակուղ, համեմաւոր հոտ ունեցող, գեղեցիկ մանուշակի զարնող կարմիր ու փայլուն գոյնով կ'ըլլայ, եւ մեծ ու լայն կիտուածներ ունի: 2. Ալինեոնի տեսակը՝ նեղ ու բաց գոյնով, աղնիւ ու լաւ կիտուածներ ունի, զորոնք կամ արեւուն մէջ եւ կամ կրակի վրայ կը չորցնեն, որ պատճառին համար ալ երկու տեսակի կը բաժնուի. կրակի վրայ չորցուցածը, Նարանջի քրքում կամ Նորածեւ քրքում (Saffran d'Orange, Saffran à la mode) կ'անուանուի, շատ կենդանի գոյն ունի, աւելի սուղ է քան թէ մէկալ տեսակը, որն որ Գոնդայի (Comtat) քրքում կը կոչուի: Աս վերջնոյն կիտուածները բաց օդի մէջ կամ արեւուն առջեւը չորցուելով, խոնաւ կը մնան ու դիւրաւ կը փոտին, անոր համար ալ այնչափ յարգ չունին: Գաղղիայէն ասորին մէկ միլիոն ֆրանգի քրքում դուրս կը հանուի:

Է. Իտալական քրքում: Աս քրքումը շատ ընտիր տեսակներ կը բովանդակէ, որոնց մէջ 1. Նեպոլոյց կամ Ագուլիայի քրքումը շատ կը փնտուուի եւ Գաղղիայի քրքումի որպիսութիւնն ունի: 2. Գալապրիայի քրքումը՝ նակրնթացէն փոքր ու աղտոտ է: Գալապրիայի ամէն տարի դուրս խաւրած քրքումը՝ 2400 հոխայի չափ է: 3. Յիկիւլայի քրքում. աս տեսակն ըստ ինքեան աղէկ որպիսութիւնն ու գոյն ունի, սակայն խիստ դառն է, եւ յաճախ տնկոց նուրբ թելերով ու փշերով խառն եւ շատ անգամ վայրենի քրքումի ծաղիկներով նենգուած կ'ըլլայ, անոր համար արտաքին առեւտրի մէջ չիտեսնուիր: Աս քրքումն արեւուն առջեւը եւ կամ տաքոցոցած աղիւններու վրայ դնելով կը չորցնեն:

Ը. Սպանիական քրքում: Աս տեսակը Գաղղիական քրքումի չիհաւասարիր, թէեւ կիտուածները մաքուր են, բայց հասարակօրէն չորցնելէն ետեւ ձիթով կը թրջեն, որով կը ծանրանայ, մութ գոյն մը կ'առնու եւ կ'անպիստանանայ. գրեթէ Սպանիայի ամէն գաւառ-

ներուն մէջ կը մշակուի, որովհետեւ Սպանիացոց ամէն կերակուրներուն համեմն է:

Թ. Անգղիական քրքում: Հիմնական ժամանակաւ Անգղիայի մէջ առատ ու աղնիւ քրքումի տեսակ մը կը մշակուի, որն որ Գաղղիանայի տեսակին կը հաւասարի. սակայն երկրին չիբաւեր, եւ պակասաճը Գաղղիայէն ու Սպանիայէն կ'առնուի: Անգղիայի մէջ 400,000 քրքումի սորն ունեցող ագարակ մը 3 1/2 հոխայի չափ քրքում կու տայ:

Ժ. Ռուսաստանին՝ Արաստանի, կաւկասու եւ Պարսկական սահմանին մօտ ըլլող երկիրներուն մէջ աղնիւ քրքում կը մշակուի. սակայն երկրին չիբաւեր, եւ պակասաճը՝ Պարսկաստանէն, Տաճկաստանէն ու Գաղղիայէն կը բերուի:

Հարազատ ու ընտիր քրքումը երկայն, դիւրակոր, չոր, դիւրափշուր, լայն տերեւով, եւ որչափ կարելի է վարի կողմը նեղ, իսկ վերի կողմը հաստ կիտուածներ պիտի ունենայ, որոնք ծիրանոց գոյնի զարնող փայլուն մութ կարմիր գոյնով, սուր, սեպհական համեմիչ հոտով ու քիչ մը դառն ճաշակով պիտի ըլլան: Եթէ մատով փշուրի, մատը գեղեցիկ ոսկեգոյն դեղին գոյնով պիտի գունաւորուի: Քրքումը թիթեղէ կամ ապակիէ ամանի մէջ աւելի աղէկ կը պահուի. բաց օդի մէջ հոտն ու սուկեգոյն դեղին գոյնը կը կորսնցնեն:

Քրքումը զանազան դեղոց մէջ ու դեղի տեղ, մատաքսը գունաւորելու, կերակոց համեմ տալու, թելահայտ (չեհրէ) շինելու եւ ներկարարութեան մէջ կը գործածուի:

— Քրքում գնելու ատեն՝ շատ զգուշութիւն ընելու է, որովհետեւ այլեւայլ եղանակաւ, ինչպէս վայրենի քրքումով, նուան ծաղիկներով եւ այլն, կը նենգեն: Խարդախութիւնն իմանալու համար, հարկ է հոտը, ճաշակն ու գոյնը փորձել: Իսկ աղացած կամ քիմիական ըսուած քրքումը, աւելի շատ նենգութիւններու ենթակայ է:

— Քրքումէն ջրոց միջոցով տեսակ մը եղ կը հանեն, որն որ քրքումի զորաւոր հոտ, սիւկոց նման դեղին գոյն ունի եւ ջրոց յատակը կ'իջնայ:

ԺԵ. Գինն:

Գինձը (իշնիշ) հովանոցի ձեւով ծաղիկ ունեցող հասարակ գինձի (Coriandrum sativum) չորցած սերմն է: Գինձն Արեւելքի ու Հարաւային Եւրոպայի մէջ վայրենի կ'աճի եւ շատ տեղ, ինչպէս Իտալիայի, Գաղղիայի, Անգղիայի եւ Գերմանիայի մէջ, կը մշակուի: Գինձը դեղին գոյն եւ հաճոցական ու համեմաւոր հոտ ու ճաշակ ունի. բայց թէ գինձն ու թէ տունկը թարմ եղած ատեն՝ արտաքոց կարգի անհաճոց ու թմրեցուցիչ հոտ կ'ունենան:

Իտալական ու Անգղիական գինձը իր լաւութեամբն ու հատերուն մեծութեամբը, ամենէն վեր կը դասուի:

Գինձէն եթերական եղ մը կը հանուի, որն որ իսկզբան բաց դեղին եւ ետքէն կարմրիկէկ գոյն կ'ունե-

նայ. դարձեալ զանազան ըմպելիք ու շաքարեղէն շինելու եւ գեղի տեղ ալ կը գործածուի:

— Գինձ գնելու ատեն պիտի նայուի որ մեծ, մաքուր ու չոր հատեր ունենայ: Գինձ պահելու տեղը, մկերէն ապահով պիտի ըլլայ, ինչու որ մկերը գինձը շատ կը սիրեն:

Պ Ե Տ Մ Ա Վ Ա Ն

Բենիամին Ֆրանգլին եւ իր տնտեսական խրատները:

Բենիամին Ֆրանգլին անցեալ դարուն ամենէն երեւելի ու նշանաւոր անձինքներէն մէկը, Ամերիկայի Պոսդըն քաղաքը ծնաւ 1706ին Յունուարի 17ին, եւ հօրը տասնութեցերորդ ու ամենէն պզտիկ որդին էր: Հայրը թէպէտ եւ այնչափ ունեւոր չէր, բայց իր առողջ սկզբունքներովը, խոհեմութեամբն ու գործունէութեամբն ամենուն առջեւը մեծ պատիւ ու համարում ստացած էր: Անոր հանձարն իր սղոցը տուած բարի դաստիարակութենէն յայտնի կը տեսնուի. Ֆրանգլին շատ անգամ երախտագիտութեան զգածումներով հօրը տունն ընդունած գեղեցիկ գեղեցիկ սկզբունքները կը միշտ: Շատ հեղ, կ'ըսէ, հայրս իր բարեկամներէն կամ աղէկ կը թուած դրացիներէն քանի մը հոգի ծաշի կը հրաւիրէր, եւ միշտ զանազան օգտակար ու հարկաւոր նիւթերու վրայ խօսք կը բանար, որպէս զի որդեցը պիտի մէջ իրենց մատաղ հասակէն՝ արդարութեան, խոհեմութեան ու բարութեան պտղաբեր սերմը ցանելով, բաղձացած պտուղներն ալ անոնց վրայ ետքէն տեսնէ: Սեղան բերուած կերակուրներուն աղէկ կամ գէշ, համով կամ անհամ ըլլալուն վրայ երբեք չէր խօսեր, եւ ոչ ալ թէ աս կերակուրն անկէ պատուական է: Ֆրանգլին խօսքը յառաջ տանելով՝ կ'ըսէ. Արովհետեւ պղտիկութենէս վարժած էի ասանկ բաներու վրայ ծանրակութիւն մը չգնելու, անոր համար ալ կերակրոյ վրայ ամենեւին հոգ չէի ընէր. այնպէս որ կէսօրը ծաշելէն քանի մը ժամ ետքը, նոյն իսկ ինչ կերած ըլլալս կը մոռնայի: Աս բարի սովորութեան անհրաժեշտ կարեւորութիւնը ետքէն ճամբորդութեանցս ատենը աւելի եւս խմացայ, մանուածնը երբ որ անանկ անձանց հետ ճամբորդութիւն կ'ընէի, որոնք փափուկ մնած եւ իրենց ճաշակին համաձայն բաներ ուտելու միայն վարժած ըլլալով, խիստ կը նեղուէին՝ երբ որ կերակուրներն իրենց հաճոյից համեմատ պատրաստուած չէին գտնէր. ուր որ ես ընդ հակառակն անհանգիստ ըլլալու եւ քրթմնջելու բան չէի գտնէր:

Իսկզբան ուսում սորվելու համար Ֆրանգլին դպրոց մը գրուեցաւ. բայց հօրը չբաւարութիւնը չէր ներեր որ երկայն ատեն դպրոց մնայ. որով ուսման ընթացքը չկատարած՝ ստիպուեցաւ պզտիկ հասակին մէջ հօրն օգնել, որ իր օձառագործութեան արուեստն յառաջ տանի: Իսկ հայրը՝ որն որ սրբւոյն բարիքը կը բաղձար, Ֆրանգլինն աս արուեստին վրայ ունեցած ահաճութիւնը նշմա-

րելով, զինքն անկէ հանեց եւ իրեն յարմարագոյն գործք մը կը փնտռէր: Նոյն միջոցին Ֆրանգլինին խորթ եղբայրը Յակոբ, որն որ Անգլիա գացած եւ տպագրութեան արուեստը սորված էր, ի դարձին՝ տպարան մը հաստատեց: Ֆրանգլին՝ որ 12 տարեկան տղայ մըն էր, նոյն արուեստը սորվելու համար անոր քովը մտաւ. իրօք ալ քիչ ատենուան մէջ իր մտագրութեամբն ու ջանքովը շատ յառաջացաւ:

Աս ամէն գործքերուն մէջ ուսման ունեցած արտաքոյ կարգի սերը սրտին մէջ ամենեւին մտած չէր. այնպէս որ պարապ ժամանակ գտնելուն պէս՝ օգտակար եւ ուսումնական գրքեր կարդալով կ'անցընէր: Բայց որովհետեւ գիրք գնելու միջոցները կը պակսէին, գրավաճառաց սատարներու հետ բարեկամութիւն ընելով, անոնց ձեռօքն ուզած գրքերը կ'առնուր կը կարդար, որով ուսումն երթալով կը կատարելագործէր: Ֆրանգլին նոյն իսկ իր բերնովը կը վկայէ, որ շատ անգամ գիշերուան մեծ մասն անկողնոյն մէջ կարդալով կ'անցընէր. մանաւանդ երբ որ առջի իրիկուրնէ անանկ գիրք մ'առած կ'ըլլար, զորն որ երկրորդ աւտու պէտք էր ետ դարձնել: Հարուստ վաճառական մը՝ որ իրենց տպարանը շատ կը յաճախէր, Ֆրանգլինին ան աստիճանի ուսման եռանդը տեսնելով, զինքն իր տունը հրաւիրեց եւ իր մեծ գրատունն անոր առջեւը բացաւ, որ ուզած գիրքն առնու կարդայ:

Հասարակօրէն գործունեայ եւ ուսումնական մարդիկներուն նկարագիրն է, որ իսկզբան շատ դիրք կարդալէն եւ մատենագրելու ճաշակն առնելէն ետեւ, իրենք ալ իրենց նախորդներուն պէս նոյնին ձեռք կը դարնեն. ասիկայ ըստ ամենայնի Ֆրանգլինին վրայ ալ կը տեսնենք. եւ ինչպէս որ ըստ մեծի մասին ամէն մատենագիրներուն, այսպէս ալ իր յառաջին գրուածները՝ բանաստեղծական էին: Իր անխոնջ փութումն ու սաստիկ եռանդովը ուսման սր ճիւղին որ ձեռք դարնէր, յաջողութեամբ գլուխ կը հանէր. աս բանս հետեւեալ փոքր գէպքէն յայտնի կ'երեւայ: Առթի մը մէջ հաշիւ չգիտնող երեւան ելլելով, ուրիշներուն առջեւը պզտիկ ինկաւ ու ամչցաւ. ասոր իր զգայուն սիրտը շիրնալով դիմանալ, գնաց անմիջապէս թուաբանութիւն մը գնեց եւ մինչեւ որ կատարեալ չտորվեցաւ՝ ձեռքէ չձգեց: Քիչ մը ետքը իր Յակոբ եղբայրը սկսաւ լրագիր մը հրատարակել, որն որ Ամերիկայի երկրորդ լրագիրն էր. Ֆրանգլին իր կողմանէ նոյնին մասնակից եղաւ այլեւայլ գուարձաւի հատուածներ գրելով, որոնք ամենուն խիստ հաճոյ կ'ըլլային: Գժբախտութեամբ այս ամենայն՝ երկու եղբայր բաժնուեցան շատ մը վերջացաւ. իսկ պատճառն երիցագոյն եղբորը բարկացող բնասորութիւնն էր:

Աս գէպքին վրայ՝ առանց իր ընտանիքէն հրաման խնդրելու՝ Պոսդընէն ծածուկ ելաւ փախաւ: Ֆիլատել Փիա քաղաքը հասնելով, գաւառին Սիր Գուլ. Քիթ կառավարին հետ տեսութիւն ըրաւ, որն որ Ֆրանգլինին անանկ երիտասարդական հասակին մէջ ցուցուցած խելքին եւ տաղանդներուն վրայ զարմանալով, զինքը յոր-

գործեց որ իր սեպհական հաշուին տպարան մը հաստատե. միանգամայն խորհուրդ տուաւ որ Անդղիա երթայ, եւ դիտած գործքին հարկաւոր եղածներն անկից հոգայ: Աս գործքիս յաջողութեան համար իրեն հարիւր ստերլինի վտահաւթեան մուրհակ մ'ալ խոստացաւ եւ զանազան երեւելի անձանց ուղղուած յանձնարարութեան թղթեր: Բայց քիթ' որ խաբեբայ մէկն էր, իր խոստման վրայ հաստատուն չկեցաւ: Քրանգլին դէպ ի Լոնտոն ծամբայ ելլելէն ետեւ խաբէութիւնն իմացաւ. բայց ինչ օգուտ, երբ որ հոն հասաւ, օրուան ապրուստը ճարելու համար՝ հետզհետէ այլեւայլ տպարաններ մտաւ ելաւ: Մէկ ու կէս տարի Լոնտոն անցընելէն ետքը՝ 1726ին Քիլատելֆիա դառնալու ատեն Տէնման անուամբ վաճառականի մը հետ ծանօթանալով, անոր քովը հաշուակարութեան պաշտօնն առաւ: Բայց քիչ մը ետքը վաճառականին մեռնելով՝ աս փորձն ալ չյաջողեցաւ, որով դարձեալ տպարան մը հաստատելու դիտաւորութեան պարտաւորեցաւ դիմել: Իրօք ալ շուտ մը բարեկամներուն օգնելով անձնական տպարան մը բացաւ, զորն որ թղթի գործատունով մ'աւելի ընդարձակեց: Քաղաքայիք իր ամէն սկսած գործքերուն յաջող հետեւանքը տեսնելով, Քրանգլինին վրայ ունեցած համարումնին աւելի մեծցուցին:


Նոյն իսկ իբրեւ հմուտ մատենագիր ամենուն առջեւը մեծ անուն վաստակած էր. սաստիկ ջանքով բնագիտութեան կը զբաղէր. եւ մտադրութիւնն աւելի ելեկտրականութեան վրայ դարձուցած էր: Աս նկատմամբ իր աշխատութիւնը փոճ չէլաւ, ինչու որ հնարած օգտակար գիւտերը՝ աս նկատմամբ ալ անունն անմահացուցին: Ամենայն իրաւամբ Բնագիտութիւնը՝ Էլեկտրական վիշապին եւ շանթապահին գիւտերն իրեն պարտական է: Էլեկտրական վիշապ ըսելով՝ կ'իմացուի ան թռչող վիշապը (ռաշտրֆա), որուն ձեռքը փորձ փորձելով, իմացաւ որ կայծակն Էլեկտրականութեան հետ նոյն է: Ատիկայ հետեւեալ եղանակաւ գլուխ հանեց. որ մը 1752ին մրկալից եւ ամպոտ օդի մը ժամանակ՝ հետը թղթէ վիշապ մ'առնելով, իր պղտիկ որդւոյն հետ ելաւ առանձին դաշտ գնաց: Իսկզբան փորձը չյաջողեցաւ եւ երկայն ատեն չուանին ծայրը կապուած բանալիէն կայծ մ'առնուլ չէր կրնար. բայց երբ որ չուանն անձրեւէն քիչ մը թրջեցաւ, բաղձացած կայծն առաւ: Քրանգլինին գործունեայ միտքն ասով զոհ չեղաւ, ուղեց որ գտածը՝ գործնական ու օգտակար վախճանի մը գործածէ: Ուստի ասիկէ հնարեց շանթաձիգը, այսինքն՝ մետաղէ բարակ գաւազանը, որուն մէկ ծայրը տան վրայ կը դրուի, իսկ մէկըն երկրին հետ կը հաղորդուի, որպէս զի անոր վրայէն կայծակն երկրին մէջ մտնելով, տունը կամ զանգալատունը եւ այլն, անվնաս մնան: Օքսֆորդի համալսարանը 1762ին զինքն իրաւագիտութեան վարդապետ անուանեց:

Աս միջոցիս երբ որ Ամերիկայի հայրենասէրներն ու անգղիական խորհրդանոցին պաշտպանները՝ երկու իրարու հակառակ կողմնակցութիւն կազմեցին, երկուքն ալ

ձեռքերնէն եկածը կ'ընէին որ իրենց կողմը շահին ան մարդը, որն որ իր հանձարովն ու ազդեցութեամբն իրենց մեծամեծ օգուտներ կրնար ընել: Քրանգլին երկրորդ անգամ մ'ալ Լոնտոն երթալէն ու դառնալէն ետքը, Ամերիկա ելող բոլոր անգղիական դաղթականութեանց ընդհանուր կառավար դրուեցաւ. բայց աս պաշտօնին հետ կապուած հարուստ եկամուտը չկրցաւ անոր ընչաւ սիրութիւնը գրգռել, որ հայրենեացը նկատմամբ բռնած նպաստաւոր ընթացքը փոխէ: Ուստի եւ հայրենեացը մնաս բերող բան մը չընէլէն զատ, միշտ անոր առաւել պայծառութեան փոյթ կը տանէր: Երբ որ դաղթականութեանց մէջ խռովութիւններն երթալով շատցան, Լոնտոնի ընդհանուր ատենը բոլոր դաւառներուն գործակալները դատաստանի կանչեց, որ եղած գանդատներուն վրայ քննութիւն ըլլուի: Քրանգլին ալ Փենսիլվէնիէի կողմանէ հոն երեւցաւ. եւ աներկիւղ համարձակութեամբ դաղթականութեանց խնդիրներուն վրայ խօսեցաւ եւ զանոնք պաշտպանեց: Բայց այսչափ համարձակութեան պտուղն ան եղաւ, որ պաշտօնէն հանուեցաւ, վախ ալ կար որ բանտարկուի. 1775ին դարձեալ Քիլատելֆիա դարձաւ, ուր նոյն ատեն համաժողովը գումարուած էր:

Անկից ետքը ինք ալ ուրիշներուն հետ իր հայրենեաց անկախութեան համար բոլոր ճգամբ սկսաւ աշխատիլ. որ վախճանաւ 1776ին Փարիզ գնաց. բայց իսկըբան միշտ ծածուկ կը դործէր: Երբ որ 1778ին Լուդովիկոս Ժ. Զ. Հիւսիսային Ամերիկայի 13 Միաբանեալ նահանգաց անկախութիւնը ձանչցաւ, պատուական ծերունին Գաղղիայի եւ իրենց մէջ դաշնակցութիւն մը հաստատելու համար իբրեւ իր հայրենեաց լիազօր պաշտօնեան Փարիզ գնաց եւ Վերսայլի արքունեաց մէջ ամենէն մեծ պատիւ գտաւ: Իսկ մը արինասէղ պատերազմներէն ետքը, անգղիական կառավարութիւնը վերջապէս ստիպուեցաւ Հիւսիսային Միաբանեալ նահանգաց ազատութիւն տալ. ուստի 1782ին Յունուարի 20ին Քրանգլին'ալ Անգղիայի գործակալներուն հետ Փարիզի մէջ ստորագրեց ան խաղաղութեան պայմաններուն, որոնցմով իր հայրենեաց անկախութիւնը կը հաստատուէր: Աս ալ ասանկ յաջողութեամբ գլուխ տանելէն ետեւ՝ Քիլատելֆիա դարձաւ: Տեսնելու բան էր ժողովրդեան ըրածները, ամէնքն իրենց յարգութիւնն ու երախտագիտութիւնը ցուցնելու մէջ՝ իրարու հետ կը մրցէին: Քրանգլին նոյն իսկ 78երորդ տարւան հասակին մէջ Փենսիլվէնիէի խորհրդարանին գահերեցն էր. մինչեւ մահուան ժամանակը միշտ իր քաղաքացեաց բարւոյն համար օգտակար հիմնարկութիւններ հաստատելու հետ էր: Ասանկով 1790ին Ապրիլի 17ին իր բազմապատակ կեանքը կնքեց: Իր միակ որդին Գուլ. Քրանգլին հօրը սրտին մեծ ցաւ եղաւ, վասն զի Անգղիայի կողմը բռնեց եւ անոր հպստտակ մնաց:

Մնացածն ուրիշ անգամ:



Ի Ն Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Այլեւայլ բնական երեւոյթներուն յոսոսումը :

Մերենական գործողութիւններ իբրև ջերմութեան աղբիւր :

357. Ինչո՞ւ համար երկու կտոր սաւոյց իրարու շփելու ըլլանք, կը հալին : — Վասն զի սաւոյցին մէջ 75° ծածկեալ ջերմութիւն կայ, ուստի շփուելու ժամանակ մէկ մասն ազատ կ'ըլլայ, եւ սաւոյցը կը հալեցընէ :

358. Ի՞նչ եղանակաւ երբեմն անտառներն իրենք իրենցմէ կը բռնկին : — Իրարու մօտ գտնուող ծառերուն ճիւղերը հովէն շարժելով, սաստիկ զօրութեամբ մէկմէկու կը քսուին, որով իրենց մէջի ծածկեալ ջերմութիւնն ազատ կ'ըլլայ, եւ այսպէսով ամբողջ անտառներ կը հրդեհին :

359. Ի՞նչ բանի համար գործիքները, ինչպէս գայլիկներ, սողոցն ու խարոցը, գործածուելու ժամանակ կը տաքնան : — Վասն զի գործիքները փայտի հետ շփուելով, ծածկեալ ջերմութիւնն ազատ ու զգալի կ'ըլլայ :

360. Ասիկայ օրինակով մը կրնան ցուցընել : — Թնդաւնօթ մը ծակուած ատեն, գայլիկներ շփմամբ ան սաստիճանի կը տաքնայ որ եթէ նոյն միջոցին մէկը ձեռքը դպցընելու ըլլայ, ձեռուները կ'այրէ :

Գ . Ճ Ի Ն Վ Ի Ե Ի Կ Ի Ե Ի Կ Ի Ե Ի :

Մարմնոյ մը արտաքին կամ մերենական զօրութեամբ աւելի պզտիկ միջոց բռնելը, ճնշում կը կոչուի. իսկ մարմնոյ մը ներքին կանոնաւոր կամ քիմիական զօրութեամբ, ինչպէս օրինակի աղաղակ, ջերմանիւթին հետանալով՝ պղտրիկալը, խոտութիւն կ'անուանուի :

361. Ճնշում ըսելով ի՞նչ կ'իմացուի : — Ճնշում ըսելով՝ կ'իմացուի, մարմնոյ մը հիւլէներուն կամ ամենափոքր մասերուն՝ արտաքին զօրութեամբ՝ ամփոփուելովը, քիչ ծաւալ բռնելը : Այսպէս օրինակի աղաղակ, սպունգին ծաւալը ճնշմամբ կը պզտիկնայ, երբ որ ձեռուներնուս մէջ ճնշելու ըլլանք :

362. Մթնոլորտական օդէն պարզապէս ճնշմամբ, ջերմութիւն ազատ կ'ըլլայ : — Այս լուցկիի կտոր մը ապակեայ խողովակի մը յատակը դնելու եւ խողովակին օդը՝ միտոյով ճնշելու ըլլանք, լուցկին կը բռնկի :

363. Լուցկին աս առթիւն մէջ ինչո՞ւ համար կը բռնկի : — Վասն զի օդը կ'ամփոփուի, եւ ճնշմամբ օդին դուրս տուած ծածկեալ ջերմութիւնը՝ խողովակին յատակը գտնուած լուցկին կը բռնկցընէ :

364. Ուսկից կը պատճառի որ սանդի մը մէջ ծծուած ու քլորի թթու կալի դնելու եւ ծեծելու ըլլանք, շառաչմամբ կը պայթին : — Վասն զի աս երկու նիւթերուն ամենափոքր մասուէքները՝ ճնշմամբ այնպիսի անձուկ միաւորութեամբ իրար կը շօշափեն, որ իրենց քիմիական խնամութիւնը կը կատարուի :

365. Ի՞նչ բանի համար վառօդը շփուած կամ ծեծուած ատեն՝ կը պայթի : — Վասն զի շփումն ու հարումը այնչափ ջերմութիւն յառաջ կը բերէ, որ բաւական է բռնկցընելու ան պայթելի նիւթերը, որոնցմէ վառօդը կազմուած է :

366. Ի՞նչ պատճառի համար թնդանօթի գնդակները՝ նետուած ատեն կը տաքնան : — Վասն զի վառօդին պայթելովը՝ գնդակները կը ճնշուին, դարձեալ թնդանօթին կողմնական մասերուն հետ սաստիկութեամբ կը շփուին :

Ջերմութեան ազդեցութիւնները :

367. Որո՞նք են ջերմութեան գլխաւոր ազդեցութիւնները : — Ա . Տարածել, Բ . Լուծել, Գ . Շօղիացընել եւ Դ . Այրել :

Ա . Տարածում :

368. Ի՞նչ կերպով կրնան ցուցընել որ ջերմութիւնն օդը կը տարածէ : — Եթէ ըստ բաւականին օդով լեցուած ու օդախիտ գոցուած փամփուշտ մը կրակին մերձեցընելու ըլլանք, փամփուշտին մէջի օդն այնչափ կը տարածի, որ նոյնը կը պայթեցընէ :

369. Ի՞նչ բանի համար փամփուշտը կրակին մերձեցուցած ատեննիս՝ մէջի օդը կը տարածի : — Վասն զի կրակին ջերմութիւնն օդին մասուէքները կը քայքայէ, այնպէս որ անկէ ետքը յառաջուրնէ աւելի տեղ կը բռնեն :

370. Ինչո՞ւ համար ձեղքուած շագանակները խորովելու ժամանակ սաստիկ ճարձատմամբ կը պայթին : — Վասն զի իրենց մէջ շատ օդ կը բովանդակեն, որն որ կրակին ջերմութեամբ կը տարածի. եւ օդն ուրիշ տեղէն դուրս ելլել չկրնալով, բռնութեամբ հաստ կեղեւը կը պատուէ, որն որ շառաչուած մը հանելով կը պայթի :

371. Աս սաստիկ շառաչուած ուսկից կը պատճառի : — Ա . Յանկարծական պայթումն ան կերպով սաստիկ շառաչուած կը հանէ, որ կերպով որ փայտի կամ ապակեայ կտոր մը երկու կտոր եղած ատեն ձայն կը հանէ : Բ . Տարքած օդը շագանակէն դուրս ելած ատեն ան կերպով շառաչուած կը հանէ, ինչպէս որ կը կազմ կը շառաչէ վառօդին կրակ առած ժամանակը :

372. Ի՞նչ բանի համար շագանակի կեղեւին յանկարծակի ճայթելովը ու վառօդին կրակ առնելովը՝ սաստիկ շառաչուած կը պատճառի : — Վասն զի անոնց մէջ փակուած օդին յանկարծակի դուրս ելլելովը, մասնական դատարկութիւն մը կը պատճառի. եւ աս դատարկ տեղը լեցընելու համար ներս մտնող նոր օդը նոյն շառաչուած յառաջ կը բերէ :

373. Ինչո՞ւ համար ձեղքուած շագանակները ձայն չեն հաներ : — Վասն զի ան ժամանակ ջերմացած օդը կեղեւին վրայ բացուած ձեղքուածքէն կրնայ անարգել դուրս ելլել :

374. Ի՞նչ բանի համար ինձոր մը խորոված ատեննիս՝ կը ճարձատէ : — Կախ վասն զի օդը ջերմութեամբ կը տարածի, ու երկրորդ գլխաւորաբար վասն զի խնձորին հիւթը շագույ կը փոխուի :

375. Ինձորին հիւթը պտղոյն մէջ ի՞նչ կերպով աւփոփուած է : — Խնձորին բազմաթիւ պզտիկ խորշերուն մէջ փակուած կը գտնուի, որոնք մեղուի փեթակին կը նմանին : Երբ որ խնձորին հիւթը շագույ կը փոխուի, աս խորշերը կը պատուէ, իրեն արգելք եղող պզտիկ մասուէքները կեղեւէն դուրս կը հանէ :

376. Ինչո՞ւ համար ինձոր խորոված ատեննիս, անոր մէկ մասը կը կակղնայ, ուր որ մէկալ մասերը տակաւին կարծր կը մնան : — Վասն զի կրակին մօտ եղող կողման տեկային մասերը՝ տարքած հիւթին շագույն միջոցովը կ'եփին, ուստի եւ խնձորին ան կողմն ուսկից տարքած օդն ու շոգին դուրս կ'ելլէ, կ'ամփոփուի ու կը կակղնայ :

377. Ինչո՞ւ համար կրակի մէջ նետուած փայտի կտորէ մը շատ անգամ շառաչող ու ցաղքող կայծեր կ'ելլեն : — Վասն զի ջերմութեամբ տարածուած օդը, փայտին ծակալիքներէն իրեն ճամբայ կը բանայ, եւ գիմայն ելլող արգելքները մէկտեղ դուրս կը հանէ :

378. Փայտի ծակալիք ըսելով՝ ի՞նչ կ'իմացուի : — Փայտին մէջ գտնուած շատ պզտիկ պարապ միջոցները, որոնց մէջէն յառաջագոյն ծառին հիւթը վեր կ'ելլէր :

379. Փայտէն ցաղքած կայծերն ի՞նչ են : — Փայտին մէջէն ելող պզտիկ հրաշէկ կտորներն են, զորոնք տարքած օդը մէկտեղ դուրս կը հանէ :

380. Ինչո՞ւ համար եղեւնափայտն ուրիշ ամէն փայտերէն աւելի կը շառաչէ : — Վասն զի եղեւնափայտին ծակալիքներն աւելի մեծ են, եւ իրենց մէջ ուրիշ ամէն փայտերէն աւելի շատ օդ կը բովանդակեն :

ԲԱՐՈՅՈՒՄ

ԱՄՍՅԻ ԿՂՋԻՆ

ԳԼՈՒԽ Ա.

Հանրայն, Ռոպեր, ուր էք, ծոյլ մարդիկ, կը գոչէր Իսրայէլ կոմսը՝ սաստիկ բարկութեամբ, եւ ձիւն սանձը ձիւնը ծառաներուն նետելով, ձերմակ թաշկինակով մը երեսը գոցած՝ պարանքին մեծ սանդուղէն վեր կը վազէր:

Մեր տիրոջ գրուելը դարձեալ ԲՆԵԿԵԿԵՐ էր արդեօք, ըսաւ Ռոպերը՝ ընկերին կ'երեւայ թէ շատ նեղացեր է:

Անուշտ, պատասխանեց մէկալը, Փիլիպպոս Մերովիլին հետ նորէն կուռայ բռնուեր է: Թաշկինակին վրայ արիւնը չտեսար:

Ան Փիլիպպոսը բիրտ գեղացի մըն է: Բայց շատ չ'անցնիր պատիժը կ'ընդունի: Անտարակոյս կոմսը վրէժը կ'առնու, որովհետեւ իրեն նախատինք մը հասցընողն՝ տանապատիկ հատուցում կ'ընէ:

Իրարու պատահած ատեննին՝ երբեք առանց կռիւ ընելու չ'են անցնիր: Կոմսը ծովու վրայ այնպէս վարժած է՝ նոյն իսկ իր կրկին տարիքն ունեցողներուն հրամայելու, որ կրնամ ըսել թէ մինչեւ հիմայ ծառայած մարտիկներուս մէջ ամենէն խրոխտն է:

Կը զարմանամ որ ինչպէս կրնայ մարդանոր հպարտական վարմունքին համբերել: Եթէ իմ տէրս, իր մեծ եղբայրն, անոր կէտին չափ բարձրամիտ ըլլար, վաղուցէ իր ծառայութեան կ'ընկնէր: Բայց զիս միթէտարող միայն ան է, որ երկայն ատեն մեր քովը չ'իմնար:

Պարզամիտ ծառան աս ըսելով՝ ձին առաւ ակոտ տարաւ: Իսկ կուռոյն պատճառն աս էր, որ Իսրայէլ կոմսը տեսնելով թէ Փիլիպպոս Մերովիլ իր սովորութեան համաձայն դարձեալ իրենց մարդէն կ'անցնի, խիստ նեղացած եւ ուղած էր զինքը վարձու տել: Բայց բոլոր փնտնան իր գլուխը դարձած էր. ինչու որ թէպէտ ինք քաջ ու զորաւոր էր, բայց հաստաբարձի գեղացին զինքը մղելով՝ ձին վար ձգած, որով եւ բոլոր երեսը վիրաւորած էր: Գեղացին ալ իր վրայ կոմսին վրէժխնդրութեան նշանները կը կրէր, բայց ինք յաղթող եղած էր. իսկ կոմսը հազիւ կրցած էր ձի հեծնալով՝ բարկութեամբ գրեակ դառնալ:

Խուցը մտածին պէս՝ արիւնտ երեսը լուաց եւ կրցածին չափ ջանաց այլայլութիւնը ծածկել. ետքէն ճաշելու համար սրահն իջաւ, ուր բոլոր ընտանիքը մէկտեղ ժողոված էր: Մայրը զինքը ստիպեց որ երեսին վրայի վէճերուն ուսկից ըլլալը զրուցէ. բայց կոմսը խուսափական պատասխան մը տուաւ, ըսելով թէ մարդին մէջ ձիէն վար ինկած էր: Աս խոսակցութիւնը շատ յառակ չ'անցաւ. միայն նաւաստեաց ձի հեծնալու անպաշտութեան վրայ քիչ մը ծիծաղեցան:

Ճաշին վերջնալու մտտերը, հայրն իրեն նա-

մակ մը տուաւ, ըսելով որ մօրեղբորմէն՝ Հենրիկոս սեպուհէն է: Կայէ, եւ երջուց, քեզի ինչպիսի հաճոյական ան խաւեր է, որն որ մտքէդ ալ չ'անցնիր: Ինքն է զքեզ գլխէ հանողը. եթէ անիկայ իր արտաքայ կարգի սիրոյն ամէն բանտախնդրական բաղձանքներդ չ'ատարէր, այնպէս յանդուգն ու խրոխտ չ'էիր ըլլար:

Կոմսն այնպէս կը փութար իր սիրելի մօրեղբորը նամակը կարդալու, որ հազիւ լսեց հօրը տուած յանդիմանութիւնը, որն որ թէեւ հայրենի գլխով խառն էր, սակայն ուրիշ ատեն իր ճակատը ստուգելու բարկութեան բոցով կը կարմրեցնէր:

Հենրիկոս նաւագետը՝ Էրմէնգուրի սեպուհէն իր քեռաւոր գրած էր, որ ամեն մը՝ դէպ ի Պրէպ պիտի նաւարկէ, Աշիլ նաւուն վրայ, որն որ հարիւր թնդանութիւնով պատերազմական եւ պայքար մըն էր. եւ կը յուսայ որ իր քաջ քեռորդին կարողութեան իմասն ալ իր ընելու յաղթութեան մասնակից ըլլալ կ'ուզէ:

Ես ճամբայ ելլելու բաղձանքէս չեմ կրնար կենալ, կ'ըսէր նամակին մէջ, եւ անտարակոյս քեռորդիս ալ ինծի պէս անհամբերութեամբ կը սպասէ նաւ մտնելու: Բայց որպէս զի աս քիչ մը սպասելու ժամանակն ալ իրեն ճանճորթ չեքէ ու շատ երկայն չգայ, իրեն զբօսանաց պղտիկ կրկնայարկ նաւ մը կը խրկեմ, որն որ ամեն կազմածով կատարեալ է: Կրնայ անով ձեր լծակին մէջ զբօսանք ընելու համար նաւարկել: Ասով ըսել չեմ ուզէր որ խաղաղ ջրի վրայ նաւարկելը պէտք է սիրել. հայտ ան՝ որ նաւարկութիւնն ինչպիսի որ ըլլայ, նաւաստիի մը համար ձիերով ու շներով տկար ու երկչոտ անանոց ետեւէն վազելէն աւելի արդէկ է: Կոյն ատեն կարողս կոմսն իմացաւ միանգամայն որ իր սիրական կրկնայարկ նաւը՝ հօրը կարածներուն մտն նաւահանիստը հասած ըլլալով, հայրը սայլ մը խաւրած է, որպէս զի առնուն գրեական բերեն:

Քիչ մը ետքը ծառայ մը ներս մտաւ եւ նաւուն հասնելուն լուրը բերաւ, ըսելով որ գգուշութեամբ լծակին եզերաց վրայ դրուած է, եւ ուղղած ատեն կրնայ ջուրը ձգուիլ: Կարողս ուրախութեամբ վազեց գնաց որ հարկաւոր եղած հրամանները տայ:

Թէպէտ եւ հասարակօրէն կը կարծուի թէ հարուստներուն որդիքը միշտ զուարճութիւն եւ հաճութիւն ունենան. բայց այնպէս չէ: Անակնկալ դժուարութիւններ ու նեղութիւններ՝ շատ անգամ զբարձրամիտ հպարտն անհանգիստ եւ տակն ու վրայ կ'ընեն, եւ վարդի տերեւներով ծածկուած անկողնոյն վրայ փուշ ու տատակ կը սփռեն: Աս բանս ստեպ մեր դեռահասակ կոմսին ալ կը պատահէր. ինչպէս որ նոյն օրն ալ գլուխն եկած էր: Բայց օրուն մէջ կրած նեղութեան դիւմայը՝ իրկիւնն ալ մեծ վայելունք եւ հաճութիւն ունեցաւ. մանաւանդ որ նոյն վայելման խոստումն ու իրօք կատարուիլը գրեթէ մի եւ նոյն ժամանակ պատահեցաւ: Սիրուն կրկնայարկը եզերքէն վար

սահելով՝ լծակին մէջ սկսաւ այնպէս գեղեցիկ խոյանալ եւ արեւացի վրայ ծիփալ. ինչպէս որ նաւագետ մը կրնար բաղձալ. եւ գեղացիք՝ որոնք այն նոր տեսարանը տեսնելու համար չորս կողմանէ բարձրութեամբ հոն ժողոված էին, նոյն նաւին իր անուշը դրին:

Կարողս իրկուշը մեծ հաճութեամբ անկողին մտաւ, յառաջուքն ուրախանալով երկորդ օրն իր սեպական նաւուն մէջ նաւագետութիւն ընկերին վրայ:

Հետեւեալ օրը արեւուն ծագելէն յառաջ՝ ինք արդէն ոտքի վրայ էր: Բայց աճապարելով հագուած ատեն, աչուքները դէպ ի լիճ դարձնելով, որչափ բարկացաւ երբ որ տեսաւ թէ իր գեղեցիկ նաւը, իր սիրական կրկնայարկը, ձերմակ առաքատներն առաւօտեան քաղցրաշունչ հովին դէմ պարզած, այնպէս վրայէն՝ կը սահէր կ'երթար, այնպիսի թեթեւութեամբ, իբրեւ թէ կաւալարողը՝ նոյն իսկ նաւուն բուն տէրն ըլլար:

Ո՛վ է նաւն եզերքէն հեռացնելու յանդիմողը, գոչեց սաստիկութեամբ կոմսը. եւ հազիւ կէս հագուած՝ աճապարեց սանդուղէն վար վազեց, սկսաւ ծառաները կանչել: Բայց անոնցմէ ոչ որ նոյն յանդիմութիւնն ըրած կրնար ըլլալ:

Վերջապէս միայն եկաւ, որ ան յանդիմութեան դորձքն ընողն է անուշտ Փիլիպպոս Մերովիլ, որն որ ամենեւին իշխանութիւն մը բանի տող չէր դնէր:

Շուտ մը լծակին եզերքը վազեց, եւ իրօք ալ հոնկից իր թշնամին տեսաւ, որ նաւուն մէջ հանդարտութեամբ ընկողմանած՝ եզերքին քովէն կը նաւարկէր, եւ այնչափ մտէն կ'երթար, որպէս զի կարողս կարենայ իր անխուով դէմքը տեսնել:

Փիլիպպոս իր նաւարկութիւնն այնպիսի հանդարտութեամբ կը շարունակէր, որ կը ցուցնէր թէ ամենեւին հող չ'ըներ անոր բուն տիրոջ սրամտութիւնը: Ասով աւելի սաստիկացաւ կոմսին բարկութիւնը, որն որ վերջին ծայրը հասաւ. երբ որ տեսաւ թէ ամենեւին եղանակաւ մը չ'իկնար թշնամին իր նաւուն մէջէն գուրս վարձու տել:

Աս տեղերը նաւակ մը չկայ, գոչեց, որ աս յանդուգն Մերովիլն ետեւէն երթամ եւ նաւը ձեռքէն առնում:

Չէ, Տէր իմ, պատասխանեց Պետրոս ծեր պարտիզպանը, դիւրին չորս կողմը մինչեւ մէկ կամ երկու մղոն հեռաւորութեամբ եղած ջրերուն վրայ ամենեւին նաւակ չկայ: Չէք յիշէր որ հրամաններդ պղտիկութեան ատեն նաւակով պտորտիլը շատ սիրելիւնդ, տիկինը վախնալով որ չ'ըլլայ թէ ինք զինքնիդ վտանգի մէջ զնէք, բոլոր նաւակներն ու մակոյկները խորտակել տուաւ:

Անկէ ետքը ուրիշ նաւակ չ'ընտելցաւ:

Չէ, Տէր իմ, ձիւնորութեան համար երկու նաւակ եւ մէկ մակոյկ ունենինք. տիկինը զանոնք խորտակել տուաւ: Անտարակոյս՝ հետեւեալ օրը մեծ տաշտով մը նաւարկելուդ համար իրմէ յանդիմանութիւն ատենը կը յիշէք: